

## ԿՐՈՆԱ-ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԵՒ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳԱՄԱՆՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ՀԱԻԱՏՔԻ ՎՐԱՅ



(ԹԱՐԳԱՄԱՆՉԵՎԱԾ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ)

Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը հաստատուեցաւ առաջին դարուն, Թագէոս և Բարթողիմէոս Առաքեալներու ձեռամբ : Ասոնք երբ Հայաստան եկան, իրենց ձեռքը գրուած Աւետարան չունէին, Քրիստոնէութեան մասին իրենց պատգամները բերանացի հաղորդեցին հայ ժողովուրդին: Առօվկնետե տակաւին նոր կտակարանին գիրքերը գրուած ու շրջաբերութեան գրուած չէին այն ատեն: Պողոս Առաքեալ նմանապէս երբ Յունա-Հռովմէական ծանօթ երկրներու մէջ հեթանոս ցեղերուն Քրիստոնէութիւնը ծանօթացուց, ձեռքին մէջ գրուած Աւետարան մը չունէր, այլ իր պատգամները բերանացի կը հազորդէր անոնց, ունենալով իր քով միայն Հին Կտակարանէն մագաղաթի վրայ գրուած կարդմը մասեր:

Երբ Յ. Տ. 301 թուականին, Լուսաւորչի և Տըգատ թագաւորի ձեռամբ Քրիստոնէութիւնը հայ ժողովուրդին պետական կրօնքը գարձաւ, այս ատենաները յունարէն և ասորերէն լեզուով Աւետարաններ շրջաբերութեան մէջ էին հրապարակի վրայ: Սա-

հայութեան: Եթէ նախորդ դարերու հայութեան նշանաբանը հայը քրիստոնեայ դարձնելն էր, Ե. գարուն այդ նշանաբանը վերածուեր էր քրիստոնէութիւնը հայացնելու շարժումին: Անկախութեան կորուսորմիշտ կ'աւելցնէ հայրենասիրական զգացումը, ինքզինքին պատկանելու փառասիրական պատասխանատուութիւնը:

Հայ տառերու գիւտը արդիւնք է օտար այդ դիմագրութեան:

Ե. Վ. Տ.

(Շարունակելի)

կայն Լուսաւորիչ հեթանոսական կրօնքին հետքերը ջնջելու և Քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ տարածելու համար այնքան ժամանակ վատնեց, որ Ս. Գիրքը հայերէնի թարգմանելու պատեհութիւն չունեցաւ: Եթէ պատեհութիւն ունենար, կրնար յունարէն գիրերով հայերէնի վերածել, բայց ասիկա հսկայ և տաժանելի գործ մըն էր:

Իրմէ յետոյ, չորրորդ դարուն մէջ, Ս. Գիրքը Հայ Եկեղեցիներուն մէջ կը կարգացուէր, Հայաստանի Պարսկական մասին մէջ ասորերէն լեզուով, իսկ Յունական բաժնին մէջ՝ յունարէնով: Եկեղեցին մէջ թարգմանի պաշտօն վարող հայ վերծանողներ, և կամ ուղղակի քարոզիչ-Եկեղեցականեր, կարգացուած մասը հայերէնի թարգմանելով ունկնդիր հասարակութեան կը բացատրէին ու կը մեկնաբանէին անոնց հասկցած բարբառով: Ասիկա ինքնին շատ գժուարին գործ մըն էր: Մեսրոպ, իրեն հայ աւետարանիչ, իր անձնական փորձառութեամբը տեսաւ որ ասիկա բռնազրօսիկ միջոց մըն էր Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը հաստատելու համար: Եւ ուստի իրեն նուիրական պարտականութիւն համարեց հայ լեզուի սեպհական գիրեր հնարել, որպէսզի Սատուածաշունչը հայերէնի թարգմանուի:

Մեսրոպի անխոնջ աշխատութեան իրեն արդիւնք, Յ. Տ. 404ին, երբ հայերէն գիրեր հնարուեցան, իր առաջին գործը եղաւ, օրուան Սահակ Պարթև կաթողիկոսի գործակցութեամբ և Վուամչապուհ թագաւորի աշակցութեամբ, ամէն տեղ գլորցներ հիմնել, եւ միւս կողմէն Սատուածաշունչը հայերէնի թարգմանեց: Այս ատենաները Ս. Գիրքը ասորերէն լեզուի արգէն թարգմանուած էր, Հին Աւետը երբայերէն բնազրէ,

իսկ Նոր Ուխտը յունարէն բնագրի վրայէն, և կը կոչուէք Բեշիրօ: Սոյն թարգմանոււթէնէն այժմ ունինք 250-է աւելի լնդօրինակութիւններ, որոնցմէ երկուքը Ե. դարէն մնացած են և մեծ արժէք կը ներկացնեն, և հիմա կը պահուին Անգլիայ Բրիտանական թանգարանին մէջ:

Մեր հայելէն թարգմանութեան առաջին փորձը այս ասորերէն Բեշիրօ կոչուած թարգմանութեան վրայէն եղաւ, և ամենէն առաջ թարգմանեցին Սոակաց զիրքը, և ապա Ս. Գիրքէն Եկեղեցիի մէջ կարդացուած մասերը: Բայց ասորերէնէ եղած այս թարգմանութիւնը գոհացուցիչ չեղաւ: Յետոյ Սահակ և Մեսրոպ և իրենց հասցուցած աշակերտները, աչքի առջև ունենալով այս նախնական թարգմանութիւնը, Հին Ուխտը յունարէն Եօթանասնից կոչուած թարգմանութիւնէն, իսկ Նոր Ուխտը՝ ուղղակի յունարէն նոր թարգմանութիւն մը յառաջ բերին:

Այս ատենները Բիւղանդիսնի մէջ յունարէն լեզուով բարձրագոյն ուսման հետեւող հայ երիտասարդներ, երբ իրենց ուսումը աւարտած ըլլալով Հայաստան կը վերադառնային, իրենց հետ բերին յունարէն Աստուածաշունչէն մի քանի ընտիր օրինակներ: Սահակ և Մեսրոպ այս հելլենագէտ հայ մտաւորականներու աջակցութեամբ, Բիւղանդիսնէն բերուած Աստուածաշունչին հետ իրենց թարգմանածը բաղդատելով սրբագրեցին: Եւ ամենէն վերջը, Սահակ, իրեւ օրուան կաթողիկոս, իր վերջին սրբագրութիւնն ընելով լրացուց 434ին Աստուածաշունչի թարգմանութիւնը, եւ յանձնարարեց ժողովուրդին պաշտօնապէս Հայ Եկեղեցիներուն մէջ անոր ընթերցումը:

Ահա՛ այսպէս Աստուածաշունչը հայելէնի թարգմանութեաւ Ե. դարու առաջին մասին մէջ: Ղպտիրէնի թարգմանուած էր արդէն տսկէ գար մը առաջ: Եթովպական լեզուի և վրացերէնի թարգմանուեցաւ Զ. դարու մէջ, արաբերէնի Բ. դարու մէջ, սլաւական լեզուներու և ռուսերէնի Թ. դարու մէջ, ֆրանսերէնի ԺԴ. դարու մէջ, անգլիերէնի ԺԴ. դարու մէջ, գերմաներէնի ԺԶ. դարու մէջ: Եւ անիէ յիտոյ, երբ տպագրութիւնը հնարուեցաւ, աւելի շատ լեզուներու թարգմանուեցաւ և հրատարակուեցաւ ու տարածուեցաւ Ս. Գիրքը

աշխարհի զանազան երկիրներու մէջ: իսկ ԺԹ. դարու մէջ 400-է աւելի լեզուներու թարգմանուեցաւ, և այժմ ամէն ազգ ու ամէն ցեղ կարող է կարդալ և հասկնալ Աստուածաշունչ Մատեանը ուղղակի իր մայրենի բարբառով:

Մեր թարգմանիչները, հայ զիրերու գիւտէն ետք, 404-էն մինչև 434, երեսուն տարի ժամանակ տուին Աստուածաշունչը հայելէնի թարգմանելու համար: Հերոնի մոս Դ. դարու մէջ Ս. Գիրքը լատիներէնի թարգմանելու համար 20 տարի ժամանակ վատնեց: Իրմէ առաջ թէս Բ. դարու մէջ տեղի ունեցած լատիներէն թարգմանութիւն մը կար, բայց շատ խեղճ էր, զոր Հերոնիմոս ստիպուեցաւ հիմնվին սրբագրել և նոր թարգմանութիւն մը յառաջ բերել: Սրբագրութիւնը կատարեց Հին Ուխտի երրայերէն ու Նոր Ուխտի յունարէն բնագրի վրայէն: Եւ իր այս թարգմանածը այժմ Վուլկաթա անունով ծանօթ, Պապական Եկեղեցւոյ պաշտօնական Ս. Գիրքն է: Եւրոպական շատ մը լեզուներու թարգմանութիւնները այս լատիներէն Վուլկաթայի վրայէն եղած են: Ճան Ուփլիփ, ԺԴ. դարու մէջ, Ս. Գիրքը անգլիերէնի թարգմանելու համար մեր թարգմանիչներէն աւելի պակաս ժամանակ վատնեց, որովհետեւ իր ձեռքին տակ ունէլը թարգմանուած նախնական մասնակի կտորներ: Իսկ Մարտինոս Լուտեր, Ս. Գիրքը գերմաներէնի թարգմանելու համար զործի սկսաւ 1522ին և աւարտեց զայն 1545ին, 23 տարի ժամանակ տալով:

Ինչպէս Ս. Գրոց օտար թարգմանիչները, նոյնպէս մեր հայ թարգմանիչներ՝ որպէս հաւատքի ու տեսիլքի տէր մարդիկ, պարզապէս կրօնական շարժառիթէ մղուած Ս. Գիրքը թարգմանեցին, համբերութեամբ և երկար տարիներու մեծամեծ զոհողութիւններով, որպէսզի հասարակ ժողովուրդը կարդայ զայն իր հասկցած լեզուով և օգտուի անոր հոգեպարար պատգամներէն:

Ասիկա իսկապէս թանկագին ու մեծ ծառայութիւն մըն է, զոր մեղի մատուցին Սահակ-Մեսրոպ և այլ թարգմանիչներ, որոնց յիշատակը կը տօնենք ամէն տարի տարբեր առիթներով (\*):

(\*) Թարգմանչաց տօնը Հայ Եկեղեցւոյ մէջ

Հինգերորդ դարու մէջ հայ թարգմանիչներ Աստուածաշունչը հայերէնի թարգմանելով չգոհացան, հապա նաև հայերէնի վերածեցին եկեղեցական հայրերու կարեւոր դորձերը: Էստ Օրմանեանի, հայերէնի թարգմանեցին Յովհան Ոսկերերանի, Եփրիմ Ասորիի, Բարսեղ Կեսարացիի, Գր. Մքանչելագործի, Գր. Աստուածաբանի, Գր. Նիւսացիի, Սոխտիանոս Եմիսացիի, Աթանաս Աղեքուանդրացիի, Կիւրեղ Երուսաղմացիի, Եպիփան Կիպրացիի և ուրիշ մեծ հեղինակներու գործերը: Յոյն փիլիսոփաներէն Պղատոնի, Արիստոտէլի, Փիլոնի, Պորֆիրի իմաստասիրական գործերը, և Եւսեբիոս Կեսարացիի պատմութիւնն ու Քրոնիկոնը հայացուցին մեծամեծ զոհագութիւններով:

Այս գիրքերէն ոմանց բնագիրը այժմ կորսուածէ, բայց թարգմանութիւնը հայերէն լեզուի մէջ պահուած կը մնայ, չընորհիւ թարգմանիչներու մեզի ըրած այս ծառայութեան:

Մեր Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը մեծապէս գնահատուեցաւ օտարներէն: Հոլանտացի հեղինակ, Լա Գոռոզ, մեր թարգմանութիւնը «Թագուիի բարգմանութեանց» կը կոչէ, նկատի առնելով անոր բառերուն ճշտութիւնը, ոճին վսեմութիւնը և լեզուին ճկունութիւնն ու գեղեցկութիւնը:

Ներկայիս մեր ձեռքը հասած հայերէն Աստուածաշունչի ամենահին ձեռագիրները ժի. գարու թուականը կը կրեն: Իսկ ամենահին ձեռագիր հայերէն Աւետարանը կը կրէ 887 թուականը, որ կը գտնուի Մոսկուայի մէջ: Երկրորդը՝ որ կը կրէ 902 թուականը կը գտնուի այժմ ի Վիեննա: Երրորդ ամենահին ձեռագիր Աւետարանը՝ որ ընդօրինակուած է 989 թուականին, կը պահուի այժմ իջմիածնայ Մատենագարանին մէջ:

Հայերէն Աստուածաշունչի առաջին տպագրութիւնը եղած է 1666ին, Հոլանտայի Ամսթերտամ քաղաքին մէջ, իջմիած-

տարին երկու անգամ տեղի կունենայ, առաջինը՝ ամսուան սկիզբը, իսկ երկրորդը Հոկտեմբեր ամսուան մէջ, Առաջինին մէջ Սահակ և Մեսրոպի իշխանակը կը տօնուի առանձինն, իսկ Երկրորդին մէջ՝ ընդհանուր թարգմանչաց հետ միասին:

Նի հաշույն, Երեւանցի Ոսկան վարդապետի հակողութեան ներքեւ: Աստուածաշունչի երկրորդ հայերէն տպագրութիւնը եղած է կ. Պոլսոյ մէջ 1705ին: Երրորդը ի Վենետիկ 1733ին, Միխիթար Արքայի ձեռամբ: Իսկ աշխարհաբար արեւելեան և արեւմբան լեզուներով հայերէն, ինչպէս նաև հայտառ տաճկերէն Աստուածաշունչը, և հայերէն տառերով Քիւրտերէն լեզուով չորս աւետարանները հրատարակուած են ԺԹ. գարու մէջ ամերիկեան միսիոնարներու ձեռամբ:

Ի՞նչ եղաւ Աստուածաշունչին հայերէն թարգմանութեան ազգեցութիւնը հայ հաւատքին վրայ:

1. — Նախ անիկա Հայ Եկեղեցւոյ վրային մեկդի վտարեց որու չափով օսար ազգեցուրինը: Այս ատենները Պապական Եկեղեցին գեռ նոր զօրանալու վրայ էր և Հայ Եկեղեցւոյ վրայ մօտէն տիրապետելու ի վիճակի չէր, բայց Հայ Եկեղեցին, յոյն և ասորի, իր երկու զօրաւոր զրացի Եկեղեցիներուն ճնշման ներքեւ կը գտնուէր: Հայ ժողովուրդը սեպհական գիր և իր լիզուով սեպհական Աստուածաշունչ չունենալուն համար՝ Եկեղեցւոյ մէջ ընթերցումը ասորերէն և յունարէն լեզուներով կը կատարուէր, ուստի այս Եկեղեցիներուն հետակայութիւնը, ասմանաւանդ Եկեղեցիներուն ներկայական իրարմէ զատուած չէին, ինչպէս Հայ կղեր մը օտար Եկեղեցւոյ մէջ, նոյնպէս օտար կղերներ ալ Հայ Եկեղեցիներուն մէջ կրնային պաշտօններ վարել, ասիկա օտար ազգեցութիւնը աւելի ևս կը զօրացնէր Եկեղեցիներէն ներս:

Բարերախտաբար սակայն Ս. Գիրքը հայերէնի թարգմանուելով և հայ ժողովուրդին մէջ ազգային, զրական, կըրթական ու կրօնական նոր շարժում ստեղծուելով, ամէն բան օտարէն ակնկալելու զարդարացը օր ըստ օրէ տկարացաւ մեր մէջ, և ասիկա ազգագային համար ալ, իր անկախութիւնը պահելու տեսակէտէն, Հայ Եկեղեցիներ համար մեծ բարիք մը եղաւ իսկապէս:

2. — Ս. Գրոց բարգմանութիւնը դիւրացուց անոր ընթեցումը ժողովուրդի տարբիւ խաւերուն մէջ: Հայ ժողովուրդը Աստուածաշունչը իր լիզուով կարդալով սկսաւ մօտէն հետաքրքրութիւն անոր իտէալներով

և տողորուիլ անոր վեհ ներշնչումներով։ Թարգմանիչներուն ալ փակաքը այս էր արդէն։ Ա. Գրոց ընթերցումը հայ ժողովուրդին մէջ տարածունելով, ատզին անդին, տակաւին լեռնային շրջանակներու մէջ պահուած հեթանոսական հետքերը ջնջուեցան և Քրիստոնէութեան լոյսը ողողեց հայոց աշխարհ։ Ահա՝ այսպէս հայ ժողովուրդին մէջ կրօնական վերածնունդ մը տեղի ունեցաւ և մանաւանդ Մեսրոպի ջանքերով աւետարանչական նոր շարժում մը ծաւալում գտաւ ամէն տեղ։

Պատմաբան Դազար Փարպեցին, յառաջ եկած այս արդիւնքը նկարագրելու ատեն Եսայիի հետեւեալ խօսքը փոխ առնելով կ'ըսէ, «Ամբողջ երկիրը, Աստուծոյ խօսքով այնքան մը լեցուած էր, որքան ծովը ջուրով»։ Փարպեցին այս արտայայտութիւնը ցոյց կուտայ թէ հինգերորդ դարուն մէջ Թարգմանիչներու յառաջ բերած կրօնական արթնութիւնը Քրիստոնէութեան ի նպաստ տուած է այնքան մեծամեծ արդիւնքներ՝ զորս անտեսել և ուրանալ անկարելի է։

Ասոր ցայտուն ապացոյցը քիչ յետոյ, Վարդանանց պատերազմի ժամանակ ի յայտ եկաւ ինքնարերաբար Աւարայրի զաշտին վրայ, Տղմուտ գետին եղերքը։ Եթէ չունենայինք Սահակն ու Մեսրոպը և Թարգմանիչները, անտարակոյս պիտի չունենայինք նաև Դեւոնդ երէցը, Յովսէփի Հողոցմեցի կաթողիկոսը, Վարդանն ու Վարդանանց պատերազմին բարոյական փայլուն յաշողութիւնը։

3. — Ա. Գրոց հայերեն թարգմանութիւնը Հայացուց Քրիստոնէական կրօնէր։ Հայութիւնը արդէն քրիստոնէացած էր, բայց ասիկա պատճառ եղաւ որ Քրիստոնէութիւնը հայացաւ և հայուն ազգային ու պաշտելի կրօնքը դարձաւ։ Առաջ Սատուածաշունչ Մատեանը Հայ Եկեղեցւոյ մէջ կարգացուած ատեն Աստուած հայ ժողովուրդին ասորերէն և կամ յունարէն լեզուով կը խօսէր, բայց երբ այն հայերէնի թարգմանուեցաւ, Աստուած սկսաւ հայ ժողովուրդին հայերէն լեզուով խօսիլ։ Ասիկա՝ մեր նախահայրերը Աստուծոյ աւելի ժամեցուց և Քրիստոնէական կրօնքը իրենց համար միս ու ոսկոր դարձուց։

Առաջին դարու մէջ Թագէս և Բար-

թաղիմէս Առաքեալներ երբ Հայաստան եւ կան, Քրիստոնէական կրօնի չէնքին միայն հիմնաքարերը դրին։ Երեք դար յետոյ, Լուսաւորիչ անոր պատերը բարձրացուց, իսկ անկէ դար մը վերջը Սահակ և Մեսրոպ այդ չէնքին գմբէթը աւարտեցին, և որով չէնքը լմնցաւ, անշարժ ու հաստատուն ձև մը առաւ։

Եթէ Քրիստոնէութիւնը ծափի մը հմանցընենք, ատոր տունկը Պաղեստինէն Հայաստան բերողներն եղան Թագէս և Բարթողիմէս Առաքեալներ, Հայաստանի հողին վրայ զայն հաստատողն եղաւ Լուսաւորիչ։ իսկ աճեցնողներն ու մեծցնողներն եղան Սահակ, Մեսրոպ և իրենց գործակիցները, որոնք Թարգմանիչ անունով ծանօթ են մեզի Հայ Եկեղեցւոյ պատմութեան մէջ։ Ահա՝ այսպէս, ասոնց բոլորին հաւաքական ջանքերով այս ծառը այնքան մեծացաւ, և ամէն կողմ ճիւղեր արձակեց որ անոր ճիւղերուն հովանիին ներքեւ, հեթանոսական կրօնի տղիտութեան թանձր իւաւարի և նախապաշարումներու ծանր բեռնան տակ ընկնուած մեր նախահայրերը հանգչեցան և իրենց նեղութեան օրերուն ապաստան գտան։

Այլ բառերով, Թագէս և Բարթողիմէս Առաքեալներ հայուն միտքը, Լուսաւորիչ հայուն սիրոյ, իսկ Սահակ ու Մեսրոպ հայուն նոզին լուսաւորեցին, և որով Հայաստան աշխարհի մէջ Պաղեստինէն եկած նոր ու լուսատու կրօնքին ջահակիրները հանգչեցան։

4. — Ասուածաւունչ Մատեանին հայերեն լեզուի թարգմանութիւնը Հայաստանի մէջ հայ երիտասարդական նոր հաղաքակրութիւն մը ստեղծեց։ Եւ ազգային այս ուրոյն քաղաքակրթութեան չնորհրւ է որ հայը պահեց իր Եկեղեցին, և Եկեղեցին պահելով պահեց նաև իր ազգութիւնը, Քրիստոնէական կրօնի բարձր ներշնչումներուն ներքեւ, որպէս գաղափարապաշտ, հաւատքի ախոյեան, և Արեւելքի մէջ բնակող քաղաքակրթիչ ազգ մը։

Օրմանեան մեր մէջ մէծ հեղինակ մընէ, այս մասին արտայայտուելով կ'ըսէ, «Այսօր եթէ հայ կայ աշխարհի մէջ, աւելի քան Հայկայ արիւնը, Սահակ և Մեսրոպի միտքն է անոր կեանք տուողը, և այդ մեծ բարիքն ալ Եկեղեցւոյ ծոցէն ծնաւ» . . .

«Եկեղեցին էր՝ որ հոգանաւորեց այս գործը, եկեղեցականներն էին որ նուիրուեցան ազգաշխատ մեծ գործին»... «Ճամանքինդ դարերու մարտիրոսական նեղութիւններէն ետքը, եթէ այսօր տակաւին հայ կայ, և հայութիւն կայ, եթէ մտաւորական կենաց յաջողակ և քաղաքական կենաց ընդունակ սերունդ մը, ազգ մը, ընդհանուր աշխարհի զարմանքը կը գրաւէ, զայն պէտք է Սահակի և Մեսրոպի անմահական գործին արդիւնքը ճանչնալ և խոստովանիլ»:

Իսկ եւրոպացի հեղինակ մը՝ Նէյմըն կ'արտայայտուի այսպէս, «Պատմութեան ընթացքին ամբողջ Ասիան ցնցող քաղաքական փոթորիկներու մէջէն անցնելով, եթէ հայերը կրցին տակաւին իրենց գոյութիւնը պահել, ատիկա չէր ուրիշ բան եթէ արդիւնքը Ալբ ու Բենի գիւտին», որը մեծապէս դիւրացուց թարգմանիչներու գործը, տալու համար հայուն ազգային անկախ գրականութիւն, սեպհական Աստուածաշունչ, ուրոյն քաղաքակրթութիւն և առանձին հայ քրիստոնէական կազմակերպութիւն:

## X

Ահաւասիկ այս խսկ պատճառաւ, թարգմանիչներ այսօր կը վայելեն իրաւամբ հայ ժողովուրդին խորին երախտագիտութիւնն ու սրտագին յարգանքը:

Թարգմանչաց տօնակատարութիւնը այժմ մեր վրայ նուիրական պարտականնութիւն մը կը գնէ սիրել հայ զիրն ու գրականութիւնը, քաջալերել հայ դպրոցը, խրախուսել հայ լեզուն, գուրգուրալ Հայ Եկեղեցւոյ ժառանգութիւններուն ու գարաւոր արժէքներուն վրայ, և տարածել Աստուածաշունչ Մատեանին ընթերցումը հայ ժողովուրդի տարբեր խաւերուն մէջ:

Ասիկա ընելով է որ գնահատած կ'ըլլանք մեր թարգմանիչներուն կատարած հսկայ աշխատանքը և մեզի մատուցած թանկադին ու անմոռանալի ծառայութիւնը:

Յարգանք իրենց անմահ յիշատակին:

ԳՐ. Ա. ՍԱՐՍՖԵԱՆ

Ֆրենչ, Գուլիչ.

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### ՏԱԹԵՒ

**ՏԵՂԱԴՐԱԿԱՆ.** — Սիւնեաց նահանգի ծղուկ գաւառին արեւելեան հարաւային կողմը կը գտնուի Տաթեւի մեծահոչչակ վանքը, համանուն գիւղէն մէկ հաղարամեատր գէպի հարաւ: Կը կոչուի նաև Ս. Ստաթէի վանք: Ունէր երեք եկեղեցիներ, նուիրուած Ս. Աստուածածնի, Ս. Առաքելոց, և Ս. Գր. Լուսաւորչի, որոնցմէ միայն առաջինը մնացած է կանգուն, 1931ի ահօնի երկրաշարժէն յետոյ: — Արտակեալու Ամբատեան, Համառօտ Պատմ. Տաթեւի վանքի, Տաթեւ Տաթեցոյց, 1930, էջ 276-351: Մ. Մագ. Արք. Տէր Մովսէսեան, Հայկ Երեք Մեծ վանքեր, 1938, էջ 4-72:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Տաթեւի վանքին մասին պատմական տեղեկութիւնները կը սկսին թ. գարէն և առաջնորդական գաւազանը կը շարունակուի մինչև մեր օրերը: Ստորեւ կը ներկայացնենք Տաթեւի առաջնորդներուն ցանկը և անոնց օրով պատահած կարեւոր եղելութիւնները մինչև ժթ. գարու կէսը: Տաթեւ նստող այդ առաջնորդները Սիւնեաց նահանգին եպիսկոպոսներն էին միանգամայն:

1. — Գաւիթր նպիսկոպոս, 836-53. — Փիլիպպոս իշխանէն կը գնէ ընդարձակ հող մը (839) և վանքի միաբանները կը սկսին հողագործութեամբ զրազիւ: Հինգ տարի յետոյ Փիլիպպոս իշխանը միաբան կը զրուի և իր սեպհական Տաթեւ գիւղը կը նուիրէ վանքին (Օրբ. Ա. 251): Իր օրինակին հետեւելով Հրահատ իշխանն ալ կը նուիրէ նորաշինիկ գիւղը (Օրբ. Ա. 253): Փիլիպպոս իշխանը շինել կուտայ նաև փոքրիկ եկեղեցի մը Ս. Գր. Լուսաւորչի անունով (848):

2. — Յովիաննես Ա. նպիսկոպոս, 853-63. — Տաթեւ, 1930, էջ 345:

3. — Սոլոմոն նպիսկոպոս, 863-80. — Շինել կուտայ զոհարազարդ ոսկեղէն խաչ մը (Օրբ. Ա. 260): Քուպիդուխտ իշ-